

ներու աշազին թիւը Հայոց պատմութեան մէջ :
Օձնեցւ եւ Խոսրովին մէջ ծագած զէներու
իմաստն պարզագոյն յերեւան կը հանենք, երբ
ուսու Թմասիրեն Տրուղեան ժողովոյն նշանակու-
թիւն ը. դարձու:

Այս մասնական ինքիրներն սակայն ոչնիւն
կաղաքաբն գործոցն արժանիքն, զոր չերապէս
կը յանձննենք ամէն պատմասէրի ուշադրութեան
իրքեւ իւր տեսակին մէջ ամենայաջող եւ եկե-
զեցական պատմութեան համար անպայման կա-
րեւոր ուսումնամիտոթիւն։ Մասնաւոր դրաւա-
տեօք պետք է յիշել ի վերջոց, որ գործոցն
տպագրութեան ՄԵԿնաս հանդիսացն գե-
րապ։ Սրբազն Սույցիս Սրբեպ։ Պատրէածոց-
ք. ն. Ա.

E. V. U.



Սորունան կ. Ալքեմիսնու - Աւտոարև կոմ Կտակարան հանդիբ հայթը ընազգի եւ թարգ ութամար յաշխարէի կողու զարդարանախավի լոր, մկնարիթամբ եւ աշխարհապակն ու պատ կան մասօթուամբը: Կ. Պամի 1902-1906, ուղ Մինասան, էջը Մասն Ա. Զ+164. Մասն Բ. Ժ

卷之三十一

երբ այս կամ այն գիտունը ասաբեր կարծեաց կը
չետեւի Ծարկոսի աւետարանի գրութեան ստորագի-
թուականին Նկատմամբ եւ միև կողմանէ սիհսա-
դուռարին, այլ մանաւանդ ան հնարին կ'երեւ-
մեջ այս խնդիրոյն լրւեումը. մնշեցրա առ հա-
սարակ նորագոյն գիտունը 42—44 Պուտական-
ներուն մեջ զրուած կ'ընդունին (Տմւն. Kaulen
p. 412 եւ Kirchenlexikon p. 681).

Գալլը թարգմանութեան սին, յընդ-
հանութն յաջողած է աշխատասիրողը, բայց
տեղ տեղ հայրեն ինը ունի ոգւյն համեմատ
չէ թարգմանուած, այլազդ կարելի էր թարգ-
մանել, քան զոր հրատարակիչն ըրած է, աւել-
ցընելով նաև իւր կողմանէ աւելաբանու-
թիւններ: Օրինակի համար յիշենք միայն քանի
որ նախադասութիւն: *Այսպէս լուսաւորեսց
լոյս ձեր առաջ մարդկան, որպէս զի...՝
(Մատթ. ե. 16) խօսքը թարգմանուած է
“Թող այսպէս ալ ձեր լոյսը մարդոց առիւն
լուսաւորէն, առաջ իմաստը խաթարելու կը
սպասուէր թարգմանել” Այսպէս լուսաւորէ
ձեր լոյսը մարդկան առջեւ որ...:

Այլաբանօրէն թարգմանուած է սա
խօսքը “Ապա թէ անի քո չար է, ամենայն մար-
միոդ խաւարին եղցին” (Մատթ. Զ, 23), “բայց եթէ քու աշքդ հիւանդու է, բոլոր
մարմնդ խաւարին պիտի ըլլայ: Հոս “շար,
աւելի” խորամանկ, նենգաւոր, նշանակութիւնն
ունի, ըստ այնու ալ թարգմանուելու էր: Ծառ
վայնելու թարգմանութիւն է հոյ բնագրին սա
խօսքը “Քանի՞ն նկանակ աւելիք, երթայր տեսեր,
(Մատթ. Զ, 38). մինչ աշխար արարի մէջ ան-
ձահ թարգմանուած է “քանի նկանակ ունիք,
գնացէք տեսէք, փոխանակ ըլլալու “գացէք
անցեցէք: Ասկէ աւելիք աչքի կը զարնեն կարդ
մը աւելաբառութիւններ, որոնք ընթերցողն
վրայ Լաւ տպաւորութիւն չեն թողուր. այսպէս
օր. համար “Եւ կոփեցին զնա, եւ ոմանց ապ-
տակեցին եւ ասեն” (Մատթ. ԻԳ, 67) թարգ-
մանուած է “Եւ բոնցի զարկին անոր եւ ոմանց
ալ ապտակ զարկին ու ըստին կամ եւ եւ կամ
ուր զանց առնոր էր: Դարձեալ “քանդի ետու
տանել զբա առա ևն, (Պուկ. ԻԳ, 15) խօսք կը
թարգմանուի շորովհետեւ զինք անոր ալ տանել
տուի: “Եւ ոչ գտին զմարմինն նորահ. եկին եւ
ասեն՝ թէ եւ տեսիլ եւս հրեակաց տեսին”
(Պուկ. ԻԳ, 23) Նախադատութիւնը թարգմա-
նուած է “ու չգտանելզ անոր մարմին, ես
եկան եւ ըստին ալ թէ հրեականներ ալ իրենց
հիւանդու եւ կա ինը աւետ կա, ամեն աեւ

աւելցրդ բառեր աւելցընել, որով նախագա-
ռութեան զօրութիւնն իսկ կը կօրսուի: Աւելց-
պէս յշենք ուրիշ նախագառաթիւն մըն ալ
“բարձրէք հաւատացին ի նա, վասն բանի կողչը
վկայեցր ։ . . .” (Յով. Դ. 39) Խօսքը կը թարգ-
մանուի “շատեր հաւատացին անո՞ կնոշ սա
խօսքին վրայ զօր վստահեցուցած էր անոնց
Քանի որ Աւետարանի մեկութիւն չէ, Տեղի-
նակիս աշխատութիւնն, պէտք էր հաւատարիմ
թարգմանութիւն ընծայելու Այսպէս կը ըն-
թաւայ թարգմանութեան ոնց բովանդակ
գործին մէջ. Կրնայինք դեռ բազմաթիւ օրի-
նակներ ալ, յաւազ մերեկ: Զիարդ եւ իցէ
այսպիսի մեերութիւններ պատճառ մը չեն
գործեն անարժէք ընթլու, այլ մանաւանդ թէ
իթաւ մը պէտք են ըլլալ հեղինակին ներփակ
գործը Նորոնոր պապագուռութիւններով ի լոյ
ընծայելու՝ աւելի կատարել աւգործութիւններով ։ Ի լոյ
Միւս կողմանէ կը մաղթենք հեղինակին
յարատեւութիւն եւ յաջգուռութիւն իւր գիտած
նպատակին եւ երանի թէ ամբողջ Սատու ուժա-
շունչ մատեանը նոյն ոնզ մատչելի ըլլար
ամենուն:

b. 9. 3.

ԲՈՎԱՆԴԻԿԱԿՈՒՅԹԻ

ԳՐԱԿԱՆ — Ուղարքութեան Խնդրոյ առթիւ. 321:
 ՄԱՏԾՆՅԱԿՐԱԿԱՆ — Քիմիէլու Ա. Առկայսնարարի.
 324: — Եղուակ մեռպարա Թագիկի. 328:
 ՀԱՎԻԴՅԱԿԱՆ — Հայոց Լևոնի Ա. Թագաւորի առը
 332:
 ՊԱՏՄՆԱԿԱՆ — Կիւրիոն Կաթողիկոս Վրաց. 334: —
 Բիբանդիլոն Եւ Պարսկաստան. 339:
 ԼԵԶՈՒԱՆՈՒՆԿԱՆ — Լեզուարանականը. 341: — Ական
 զաւառաբարբառը. 344:
 ՄԱՏԾՆԱԽՈՇԱԿԱՆ — Տէք Մինասեանց Ե. Ա., Հայոց
 եկեղեցոյ յարաբերութիւնները Ասուլոց եկեղեց-
 թիւների հետ են. 350: — Միքոնսան Վ. Ակեբի-
 սիոս. 351:

ԱՆՐԱԿԻՉ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ԽՄԲԱԳԻՐ

Հ. ԱՎԳՈՅԵԿ Վ. ՊԱՐՈՆ2

ԳՐԵՆՆԵՐ. ՄԻԼԻՑԻԱՆ ԶԳՈՐԾ